

րութիւն այսպիսի իրենց չափը գիտցող ընտանեաց, եւ զեղիսութեան ետեւէ ընկնող ընտանեաց մէջ, եւ որքան շատ են անօնք որ առաջիններուն երանի կուտան այսօրուան օրս, եւ իրենք միւսներուն կարգն են: Եւ սակայն մեք այս անդամ պէտք է բաւական համարիմք այսպէս քանի մը խօսքով զեղիսութեան պատճառներն ու վնասները յիշատակելը: Կափափաքիմք որ այս ախտին դէմ ալ զօրաւոր գեղ մը գտնօւի, ինչպէս որ մազձախտին դէմ կիմնտուուի. բայց վախեմք թէ աւելի գիւրին է այս երկրորդին գրանուիլը քան թէ առաջնոյն. վախեմք թէ անոր մի միայն դեղ լինի այն՝ որ նորա պատիժն է միանգամայն, այսինքն յետին աղքատութիւն եւ ցաւալի թշուաւութիւն:

Եւ այս բանիս գլխաւոր պատճառ՝ նորաձեւութիւնն ու նորասիրութիւնն է, այսինքն մօսան. քանի որ աշխարհիս վրայ բռնացեր տիրեր է այս մօսան, զեղիսութեան գեղ մը գտնելը անկարելի բան է: Միայն աղքատութիւնը կրնայ հիմակուան մարդիկը այս մօսայի մոլութենէն ետ կեցընել, ինչպէս որ ըսմիք. բայց մեր միտքը այն չէ որ զեղիսու-

թիւնը վերցընելով՝ տեղը աղքատութեան խեղծութենը տարածեմք: Բնդ հակառակն, զեղիսութեան վերնալուն կփափաքիմք որ հանգիստ ապրուստ ոնենայ ամէն մարդ, աղքատութեան վտանգէն հեռու:

Նորաձեւութիւն կամ մօսա բասածդ ամէն բանի մէջ կրնայ մօնել ու կտեսնեմք որ կրմանէ, վամ զի մարդուս ձանձրացկոտ, փոփոխամիտ ու նորասէր բնաւորութեանը պըտուղն է: Փիլիսոփայութիւնն անգամ ունի իրեն մօսաները, բժշկութիւնն անդամ ունի իրեն մօսաները, բայց ասոնք զեղիսութեան ուղղակի պատճառ չեն լինիր, այլ միայն անուղղակի. զեղիսութիւնը շատցընող ու տնաւեր մօսան՝ հագուստի մօսան է, եւ ասոր բրոնակալութեան մայրաքաղաքն է մեր օրերը Գաղղիոյ Փարելի քաղաքը, ինչպէս որ ամենառն յայտնի է: Կարելի է արդեօք յուսաւ որ այս բռնակալութիւնը վերնայ օր մը անկից, ու անոր տեղը թագաւորէ չափաւորութիւնը, ինայողութիւնն ու խոհեմութիւնը. այն ժամանակը կարելի կլինի նաեւ յուսաւ որ զեղիսութիւնը պակսի աշխարհիս երեսէն, եւ մարդիկ բարեկեցիկ լինին:

### ԿՈՐԱ ՇԼԻՔ,

Զ Օ Ր Ա Վ Ա Ր Ա Խ Ս Տ Ի Ա Յ Ի .

Աւտորիոյ բանակը իւր քաջ զօրավարներէն մէկը կորսընցուց անցեալ ամսուն վերջը:

Շլիք կոմսը ծնաւ 1789-ին Փրակա քաղաքը, աղնուական ու հին տնէ: Պատաննեկութենէն (1809) զինուորութեան մէջ մտաւ ու պատերազմներու մէջ կրթուեցաւ: Լայփսիքի (Լիփսիայի) անուանի պատերազմին մէջ (1813) աջակողմեան աչքը կորսնցուց, ու այն օրէն իվեր միշտ աչքին վրայ սեւ աչակալ մը կը կըէր, — ինչպէս որ մեր դրած պատկերին վրայ եւս կտեսնուի:

Վեննայի յեղափոխութենէն ետքը (1848) ձիաւորաց զօրավար անուանեցաւ, եւ աւելի անուն ունեցաւ անով որ 8,000 զօրքով ամենայն ջանք ըրաւ որ Տէմպինսկի եւ Կէօրիէյ Մաճառ զօրավարաց բանակները չկարենան միանալ իրարու հետ, որով եւ վասն Կէօրիէյ իւր մատնութեանը պատճառանք մը գտաւ: Բակոնայի պատերազմին յաջողութեանն եւս

մեծապէս ձեռնառու եղաւ Շլիք. վամ զի եթէնա հեռու տեղէ յանկարծ պատերազմի դաշտը հտած չլինէր, Մաճառները Վինտիշլիցին բանակը խորտակած էին:

Արեւելեան պատերազմին ժամանակը (1854) Շլիք Կալիցիոյ բանակին հրամանատարութիւնն ընդունեցաւ, ու սահմանապահութիւնն էլինէր:

Իտալիոյ պատերազմին մէջ (1859) Կիուլային աեղը անցաւ Շլիք, ու թէպէտ Սոլֆերինոյի մէջ բաւական քաջութիւն ցուցուց, բայց այս անդամ գիմացի թշնամին Մաճառները չէին, այլ աշխարհիս առաջն պատերազմող համարեալ աղքը, Գաղղիացին: Ուստի եւ իտալական պատերազմը շատ ձախորդ գնաց Աւստրիոյ փառացն համար:

Հաստատամիտ եւ ուժով բնաւորութիւն ունէր Շլիք, եւ Աւստրիոյ ձիաւորաց զօրավարներուն մէջ գրեթէ ամենէն անուանին:



Կամ Շիք, զօրական Առարիացի.